

ՄԻՔԱՅԻԼ ԷՄԻՆԵՍՅՈՒ

ՌՈՒՄԵՆ ԲԱՆԱՍԵԳՅՈՒ

ԱԿՆԱՐԿ ՄԸ ԻՐ ԿԵԱՆՔԻՆ ՈՒ ԳՈՐԾԻՆ ՎՐԱՅ

Անուշ բան է երբ ժողովուրդները զիրար կը ձանչնան: Իրարու կը բանան իրենց հոգին, ու կը պատմեն իրարու զարերը զոր հոն առլիցան, և խոռվածները, ձիգերը, ժպիտն ու սուզր դոր այդ զարերը առւին:

Ու չկայ, զիրար ձանչնարու համար, աւելի քաղցր ձամբրայ քան երբ ցեղերը իրարու կը բանան իրենց արուեստը, մտածումը որ այդ արուեստին մէջ ծաղկեցաւ, ու ձիգերը զոր այդ արուեստը փարձեց պոռթկալու համար խորունկէն եկող բաները:

Կայ ուրիշ աւելի պղուսը թալիսման մը որ ժողովուրդները կապէ իրարու, սիրցնէ, եղբայրացնէ, քան հաղորդութիւնը արուեստին, ու անոր ծոցը ծածկուած անասելի խոր հորդին, չեքին, ձիչերուն:

Հայ ժողովուրդը, զժրախտարար, չկրցաւ թափանցել ցեղերու սրտին: Ի՞նք արդէն զըրուած, զարերո՞վ, իր հոգին լսյան պոսթկալու ապատութիւնէն, իր հոգին խորը զապած իր յուզումները, տենչն ու տեսիլքը, ու հէքեամթը զոր զարերը պահպաներ էին հոն, չկրցաւ հաղորդուիլ ուրիշ ժողովուրդներու մտքին ու արուեստին: Ինչ որ գողցաւ օտարէն՝ պատահանական համար հայձեր էին լսկ, անցորդներէ ժուրացուած համբոյը ու ժողիս: Զանհցանք ուժը օտար ժողովուրդներու հոգին եսենի փող յուզումները մեր սրտին մէջ բերել պարպերու: Շատ քիչ ձանչցանք օտարը, — ձանչցանք նմուշներուն

մէջն, որոնք ձեր միայն պատմեցին մեզի: Աշխարհի հոգին զոց մնաց մեզի:

Հայ ժողովուրդին զժրախտութիւններէն մէկն եղաւ այն՝ որ երրեք չկրցաւ շփուխ վոքը ժողովուրդներուն հետ, անոնց՝ որ յաճախ իրենց պէս զարերով մաքատեցան ձակատաւ զրին դէմ, տառապեցան և յուսացին իրեն որէս: Եթէ մեծ ազգերու միաբը, արուեստը երբեմն շացուց զինքը, ու փորձեց մեծ հանձարներուն անունն ու երկերուն ցանկը զիտնալ, փոքր ցեղերը երրեք չհրապարութեցին զայն: Զձանչցաւ ժողովուրդները սրոնք նոյնպէս ազրեր էին սորբութեան զարերը, ու ոզորեր, զոհուեր իրենց լուծը թօթվերու համար:

Այս կոկիծն է որ կը խլբախ զարձեալ սրտիս մէջ, երբ Անահինի խմբագիրը չբաւէր կ'ընէ ինձի ոռումէն զրականութիւնն երբեմն էջեր տալ: Ո՞վ չի զիտեր որ զարերու պատմութիւն ունի հայ և ոռումէն տարրերու կապը այս ափերուն վրայ, — կապը հասարակաց ձիգերու, ինչպէս և կապը արուեստի, մտածման: Ո՞վ չի զիտեր թէ հայ միան ու արուեստը ի՞նչ սերմէր ցանեցին այս օտար երկինքին տակ, ու իրենց տքնութիւնը ինչպէ՞ս խառնեցին ոռումէն ցեղին տքնութեան: Բայց, զժրախտարար, զիա երրեք առիթը չեղաւ հայ զրականութեան ձանօթացներ Ռումեններուն միաքն ու արուեստը:

Այդ փորձն է որ պիտի յանդգնիմ երրեցն ընել հոս: Ու եթէ, ոռումէն զրականութեան ու

տրուեստի պատմութիւնը դեռ չուրուագծած, մասնակի գէմք մըն է որ նիւթ կ'առնեմ ինծի, առանց պատճառի չէ:

Նախ որ Միհայիլ կմինչ սքուն մհծագոյն զէմքն է ոռումէն բանաստեղծութեան: Աւելի ձիշոր՝ անով կը սկսի ոռումէն նոր բանաստեղծութիւնը, և կը գարբանայ անոր չունչովը: Աւելին, ան կը մնայ անպիրագանցիլ ու կը պահէ մինչեւ տաօր ալ իր ուժն ու հմայքը: Նիւթ առնել կմինչ սքուն՝ կը նշանակէ զննել այն անկիւնադարձը՝ ուրիշ գտաւ ոռումէն գրականութիւնը իր ճամբան, մինչեւ հասաւ իր հունը:

Յետոյ, շատ քիչերը փոքր ժողովուրդներու գրականութեան մէջ՝ կրցած են արեգերական շոնչը զանիլ: Կմինչ սքուն իրգերը ունին այդ շոնչը: Անոնք մարդկային են, ու հետեարար վարակիչ և հազորդական: Կմինչ սքուն միայն ոռումէն բանաստեղծ մը չէ: Ան բանաստեղծ մըն է՝ բանաստեղծն է: Ուսումնասիրեւ զանիկա՝ որոնել է մարդկային հոգին, անոր խորացոյն յուզումներն ու տեսլիքները:

Կայ և ուրիշ զիծ մը որ մեր մտածումը անոր կը տանի: Իր կեա՛նքը: Կմինչ սքուն ապրեցաւ ինչպէս ճշմարիտ արուեստագէտները ապրած են, զրկանքով ու տառապանքով: ու ինչպէս շատերը մարդկութեան մէծ տապանդներէն՝ ան ալ զացած է եղերական վախճանին, կէս ձգերալ իր երգը: Շահեկան էր պրզտել փոթորիկներով լեցուն այս հոգին, ու զիսել ամպերը որ պարանցան անոր զանկին մէջ:

Վերջապէս ուրիշ ապուսր թել մըն ալ կմինչ սքուն կը կապէ մեզի: Անոր երակներուն մէջ կ'ենթագրեն հա՛յ արիւն: Հաճոյք մըն էր, հայ զրողի մը համար, և ա՛յլ թելը պրատել: Հետեւ արեան ձայնին որով մեզ կը կանչէ ոռումէն պատմութեան անցած մէծ բանաստեղծ մը, ու մեր հոգիներով անոր հետ հազորդիլ:

Ահա թէ ինչո՞ւ ոռումէն գրականութիւնը քիչ մը ծանօթացնելու համար՝ կմինչ սքուն կ'ըլլայ առաջին նիւթու:


Իր կեԱնՔԵ ԱԽ ԳՈՐԾԸ

Կարճ է պատմութիւնը իր կեանքին: Քանի մը թուական, ու արդէն պատմուած կ'ըլլայ ան:

Մնած է 1850 յունվար 15ին Պօթօշանի մէջ: Իր հայրը՝ Կէորիկ կմինչովիչ՝ Պուտովի-

նացի էր, Սուչովայի մօտակայ Քրլինէշթ զիւղէն: Մայրը Մոլտովայի ժօրտէշթ զիւղէն էր, սերած Եսուրաշքու բնանիքին: Ուրեմն Մոլտովան է ուր աչքերը կը բանայ, և ուր կը թրծուի հոգին, — Մոլտովան, որ իր աեսած լուծերուն հակառակ՝ անթափանց էր մնացեր թնամիք ցեղերու զրուցին, և ուր աւելի անտղարտ կը չնչէր ոռումէն հոգին քան ի Մանթէնիա ուր աւելի հզօր էր Տաճկրներուն ու անոնց րիբած բարքերուն շունչը:

Անցնելով Պուտովինա՝ իր նախնական կըր-



Միհայիլ Կմինեսիմ

թութիւնը կ'առնէ Զէրնառուցի զիմնազեռնը: Աւմէն օտար երկնքի տակ՝ բայց ոռումէն հոգին է որ միշտ կը մշակուի իր մէջ, չնորհիւ ոռումէն զասափարակներու՝ որոնք Մոլտովայէն կու զային ու վառ կը պահէին հայրենի տանդութիւնները աւստրիական լուծին տակ ապրող արեանակիցներու սրտին մէջ: Շատ բան չկիսենք կմինչ սքուն աշակերտառութեան չըջանին վրայ, ինչպէս առհասարակ իր մանկութեանը մասին: Յայտնի է միայն որ առարտած չէ երկրորդական ուսում մը:

1864ին, ուրեմն հազիւ 14 տարու, կը լքէ զոլբոցը ու տիկ: Ֆանի Թարտինիի թատերախումբին հետ կը չըջի Սումանիան ու Թրանսիլվանիան: Այս պատրուլ տեսակ մը զպրոց կ'ըլլայ սակային իրեն համար, որովհետեւ ոչ միայն կը ճանչնայ զանապան հորիդոններու տակ աղող բող իր եղբայրները, այլ կը ճանչնայ մարդի-

կը, նոյն ինքն կեանքը, որ լաւագոյն վարդեսն
է արուեստագէտին:

Յետոյ Վիեննա կ'անցնի ուսում ձարելու: Վիեննան արդարե զինք կը խմորէ: Հոն է որ առաջին անգամ կը զգայ լոյսին ծարաւը, ու կարօթը անոր հասնելու, հոն է որ կ'ունենայ իր առաջին շրջապատը, և իր աչքերը կը բացուին հեռաւոր հորիզոններու: Ու վիեննայի մէջ է զարձեալ որ հայրենասէրը կը կազմուի իր հոգիին խորը:

1872-73 զինքը ուսանող կը զանենք Պերլիս: Կը հետեւ Königlichen Friedrich-Wilhelms-Universität ի գպրութեանց բաժնին, արձանագրութեալ փիլիսոփայական ճիւղին: Մեծապէս կը շահագրգութի զերման իմաստասէրներով՝ որոնց մէծ մասը զասախօս էին համարատնը: Տարեվերջին, սակայն, ոչ մէկ քննութեւն կուտայ: Ուրիշ բան չգիտենք Պերլինի իր ուսանողութեան մասին: Թէեւ իր քննադատները Պերլին անցուցած այս երկու տարին ճակատագրական կը զանեն իր արուեստին համար, թէեւ կը վիճին իր վրայ ազգեցութիւն ձգող զերման մտքերը ճշտերու ատեն:

1874ին Ռումանիա կը գտնայ, և կը հաստատուի Եաչ՝ գրչի եղբայրակիցներու չերք մթնոլորտէ մը շրջապատուած: Հոն երկու տարի կը վարէ կրթական քննիչի ու համալսարանի դրագարանի պետի պաշտօնները, որոնց մէջ հնարաւորութիւն կը զանէր իր զրական զրազումներուն համար ալ: Բայց կարճ կ'ըլլայ այս կեանքը: 1876ին երբ ազատականները կ'անցնին իշխանութեան զլուխ՝ պաշտօնէ կը ձգեն իմինէսքուն իրքեւ պահանգականներուն մարդը, զրագարաւութիւն մը պատրուակ բոնելով:

Պաշտօնէ զրիուած՝ այս անգամ ապրուստի հարցն է որ կը մտահոգէ զինքը: Ստիլուած, 1876ին Պուքրէ կու գայ վարելու Թիմֆուլ թերթին խմբագրութիւնը: Կեանքն է որ կը հարկադրէ զինքը լրագրութեան մէջ նեսուելու, ու հոն վճացնելու իր կենսունակ տարիները, կուսակցական պայքարներու մէջ հասնելով ու հատցնելով ներսի կրակը: Եօթը տարի կը զիմանայ ան այս սպասող ասպարէզին վրայ, հուսկ ուրիմն կորսնցնելու համար հոն և իր հոգեկան հաւասարակշութիւնը:

1883ին է որ առաջին անգամ հոգեկան տագնապ մը կ'ունենայ: Ժառանգական էին սերմերը, բայց իր կեանքն ու միջավայրը կ'անցնեն զանոնք: Իր բարեկամները զուրգու-

րանքով մը կը չըջապատեն զինքը այն ատեն, ու կը փորձեն զարմանել զինքը: Պահ մը, իրաւ, ան կը զանէ իր հաւասարակշութիւնը, ու յոյն կը ներշնչէ: Եոր տաղնապ մը, սակայն, կը զգեանէ գարձեալ զայն, ու այս անգամ հոգեկան հիւանդներու բուժարանը կ'ըլլայ իր ապաստանը: Առ հոն, 1889 յունիս 15ին կը չիթի եղերական մահով մը, բախտակից հիւանդէ մը ճոկանի հոգիին խորուծ մը զիմուն ստացած:

*

Անցներէ առաջ իր զրական կեանքին՝ պըզտիկ վակագիծ մը սակայն:

Ի՞նչ ծաղում ունէր կմինէսքուն:

Որեէ Ռումէնի համար զժուար է անշուշտ՝ օտար ծաղում վերագրել իրենց մեծագոյն բանաստեղծին: Կասկածներ կան որոնց չ'ուզեր հաշուութիւնը մարդ, չ'ուզեր նոյնիսկ մտքին անցընել պահ մը: Երբ մանաւանդ անով պիտի սարսի իր մէկ ազգային հապարտութիւնը: Էմինէսքուի պարագան արդարիսիներէն է:

Ռումէնները ունին և ուրիշ արժէքները, որոնց ծաղումը օտարէն կու զայ: Ոչ միայն իշխանները որոնք զարերով կառավարեցին իրենց երկիրը, այլ և ազնուականները որոնց շատաւիզները զեր մինչեւ այսօր ալ կը սպահն իրենց չեցաւած զիմագիծը, օտարը հայթայթեց: Ասոնց արխնը զննած առեն Ռումէնները շատ չեն սրանելիք: Բայց փառքեր կան որոնցմէ հրաժարիւը քիչ մը ծանր կու զայ: Նոյնիսկ զազափարը ահաճութիւն կը բերէ:

Էմինէսքուի ծաղումին չուրջ վիճիլ Ռումէնները չեն ներեր: Իրենց զրականութեան մեծագոյն փառքը Ռումէնն է և Ռումէնն պէտք է մնայ: Եւ որպէսզի կասկածները փարասին, որէաք է հարազար ծաղում մը կարկանդ, մինչեւ իսկ իւրացներ անոր ծնողքն ու նախնիքները: Այդ է որ կ'ընեն կմինէսքուի բոլոր կենսագիրները:

Փոսթ. Եօնկա կը սիրէ պնդել թէ ուումէն զեղսուկ բնանիքէ մը կը սերի կմինէսքու: Զայն պէտք չէ չփոթել, կ'ըսէ, կալիցիս կմինէսքուներուն հետ սրոնք նոյնագէս բանաւահեցներ առւած են: Էմինէսքուի նախնիքը, բայց Եօնկայի, կմինէսքիչ կը կոչուէին, սերելով իմինէ մը, ոչ թէ կմինէսքիչ, որ ածանցուած է կմինէ — այս վերջինը արեկան անուն մը, թուրքի կամ Հայու: (Choses d'Orient et de Roumanie, 1924, Bucarest, էջ 64):

Աւրիչներ ալ կը պնդեն անոր սումէն ծառամբն վրայ, նոյն իսկ կը ճարեն անոր ծնողքին ծննդեսն վկանակները՝ սրպէսպի սումէն հոշտկեն անոր արթւնը:

Բայց ինչ ալ բան հերքումները՝ կարելի չէ պնդել անոր սումէն ծառամբն վրայ: Նայ որ իմինէսքու անունը գրականութենէն կու դայ իրեն: Տասնըլեց տարհկան՝ ան սկսած էր իր նախափորձերը տպել Օրատէա-Մարէի ֆամիլիա թերթին մէջ: Խմբագիրը, Խոսիֆ Վանդքան, ինքն է որ իմինօվիչ ժականունը կը վերածէ իմինէսքուի: Աւրեմն իմինօվիչ է իր ընտանիքոն անունը: Ու իմինօվիչները ծանօթ հայ զերգաստան մըն են Պուրօվինայի և Կալիցիոյ մէջ՝ ուրկէ և կու դան իմինէսքուի ծնողքը:

* *

Կարծ տեսեց իմինէսքուի գրական կեանքը, հազիւ 15 տարի է իր լրագրողի տարիներն ալ մէջը հաշուելով:

Բայց այս կարճ կեանքը բաւական եղու որ բանաստեղծը թողու այլապահ ու չմեռնազ երկեր, սրոնցմալ հպարտ է այսօր սումէն գրականութիւնը:

Իմինէսքու գրական քանի մը սևս միենայն ուստի փորձեց: Բանաստեղծութիւնը իր նախարարութիւնը կարուածը եղաւ, բայց գրեց նաև վէտ ու թասերտապազ:

Բայց սումէն գրականութիւնը իր մէջ բանաստեղծն է որ կ'անմահացնէ: Որպէսեաւ բանաստեղծն է որ տարիներուն դիմացւ, ու իր գրութիւն վեր կը պահէ:

Իր գրական առաջին փորձերն ի լոյս ընծայեց ան 1866ին Օրատէա-Մարէի ֆամիլիա թերթին մէջ՝ երր գեռ 16 տարեկան էր: Աւ սումէն իսկ փորձելուն ան ուշացրաւթիւն գրաւեց: Բայց իր զեղեցկազոյն էջերը առւաւեաչ Քօնիլօրսի Լիբէրարէ հանդէսին՝ 1871ին սկսեալ մինչեւ որ գրեշը թողուց: Աշխատակցեցաւ նոր Քուրիէրու տէ Եաշ, Թիմիուլ և Ֆլիքըն Պիանուազի թերթերուն՝ գրական էջերով:

Եօթանասունը չ'անցնիր իր քերթուածներուն թիւը: Ասսնցմէ մէծ մասը սիրոյ, մելամազմաւթեան, հրաժեշտի տաղեր են: Անի նաև ոյլարանական քերթուածներ՝ սրոնց մէջ յունեասութիւնը, կեանքին զոււանքը, ուրիշ աշխարհներու կարուը կը զդաս: Ասոնց մէջ

են չորս Սատիրները ուր իր չուրջի կեանքն է որ կը նկարէ ու կը հեգնէ և ուր կը կանչէ հին օրերը: Անի նաև երկոր քերթուած մը, Արուսեակը:

Անի և թատերախաղեր, սրոնք այլեւ հաւաք չեն առնուեիր:

Իրն է Տրակօշ Վօնա պատմական խաղը:

Իրմէ մնացած են նաև կարգ մը անսւարտ թատերախաղեր, — ինչու Կորսուած սէր՝ կրասուած կեանիք, Անորէ Մուրեշիանու, Հիսրիօն, Կուփիօմիի Խերօվիչ, և այլն:

Անի նաև վկող մը, — Թափուր համեար, և շատ մը նորագէսպեր:

Իր ԿՈՂՋՄՈՒԹԻՒՆԸ

Բանաստեղծի մը գործը դատելու համար՝ հարկ է և քննել թէ ի՞նչպէս կազմուեցաւ ան: Որքան ալ արուեստագէտին հետ ծնող կրակը հիմն ըլլայ անոր ստեղծագործութիւններուն, անոր հոգին չի կրնար չաղղութիւնը ան: Այսպէսքան որ իր չուրջը կը հասունան, ու կեանքին որ անդապար զինք կը մզէ ճիգի և յուզումներու, յոյսի՛, արցունքի՛: Կեանքն է ու կը խազայ արուեստագէտին սրակ լարերուն հետ, ու զայն ճիշի կը բրդէ: Հարկ է և հետեւիլ թէ ի՞նչ փուլերէ անցաւ այդ կեանքը, մինչեւ որ բանաստեղծին հոգին կազմեց, ու զայն ընդունակ սրաւ երգի, պոոթկալու:

Դիւրին է իմինէսքուի երգը բացարեկ՝ հետեւով կեանքին ուրկէ սկսաւ և ուրկէ քառից:

Մնած և անած Մորտավայի ամէնէն հին սոսաններին մէկուն մէջ, ան ծծեց Մորտավ զիւզացիի հոգին: Պօթօչանը իր մէջ կը վերապրեցնէր սումէն ժողովուրդին հին պատմութիւնը՝ իր վաղեմի եկեղեցիներով, սրոնցմէ սմանք Մէծն Սահմաննոսի և անոր աղուն Պետրոս Առեւէջի օրերէն կուզային և սրոնց զորչ զարնոգակասունները կ'իշխէին քադարին: Հոն գրչշաւեցաւ իմինէսքուի մէջ իր հոգին սուածին զիծը՝ պաշտամունքը անցնող դարերուն:

Իմինէսքու, իր զդայ ասրիքէն, ճանչցաւ և շաբասապրուած Անումէնները: Իր զպրոցական կեանքը Պուրօվինայի մայրաքաղաքին՝ Զէրնովիցիցի մէջ, և յետոյ իր զառյուր Թրանսիլվանիոյ մէջ սումէն զերասանական խումբի մը հետ, ճանչցուց իրեն Անումէնները սրոնք

կը հասածէին օտար լուծի տակ: Տեսաւ թէ ի՞նչպէս կը տառապին նումէնները օտար երկինքի տակ, և թէ ի՞նչովէս անոնց մէջ վառ կը մնան զարերուն տանգաւթիւնները՝ հակառակ փոխորիխներուն, լուծերուն: Հոն ձանցաւ մանաւանդ ուումէն զիւղացին՝ որ անաղարտ էր մնացած և կը դուրդուրար իր նախնիքներուն շխարներուն վրայ:

Բայց վիճնայի մէջ էր որ ուումէն ցեղը ամբողջացաւ իր հոգիին խորը: Աւստրիոյ ժայռաքաղաքը, այդ օրերուն, տեսակ մը հասց էր ուր կը զարքնուէր ուումէն ժատածումը: Հոն զիւրար կը գտնէին ուումէն աղաքը որ ուսման համար իրենց երկրէն կուզային, ու նումէնները Արտէալի, Պուրավինայի, Պանաթի կողմէին, ու բոլորը կը հազորդուէին անուշ եղբայրութեամբ մը որ զարերու խորերէն կուզար: Այս մթնուրախն մէջ էր որ կը զարքնուէր ուումէն աղգային խտէալը, ու կը ստեղծուէին վաղուան հայրենասէրները: Հոն կուեց իմինէսքու իր մէջ հայրենասէրը՝ որ ա՛ւ չպիտի գեղեւէր երբեք:

Իր բնակութիւնը Պերլին՝ անպառազ չանցաւ:

Հոն ալ կազմուեցաւ արսւեստագէտը: Իր կենսայիրները համերաշի են հաստատելու համար իմինէսքուի վրայ աղղեցութիւնը գերման գրականութեան:

Թէի ան մհամագէս անձնական է, չատ զօրաւոր անհատականութիւն մը, և ինչ որ ընդունած է զուրսէն՝ վերամշակած է ամբողջապէս, բայց որոշ է իր վրայ գերման մտքին կնիքը:

Ամէնէն աւելի Հայնէն է որ աղգած է իր վրայ, կ'ըսէ Տօսքուժանու Կերէտ, թէի Միւսէն ալ օտար չէ իրեն:

Գերմանիային կուզայ խորհո՛ղ իմինէսքուն:

Ու ահա զարձեալ Մոլոովա:

«Եռնիմէա» գրական ընկերութիւնը որ Եացի մէջ կը համախմբէր բարձաթիւ Երիտասարդ տաղանդաւոր դրազներ նումանիոյ զանազան նահանգներէն, Վիճննային իմինէսքուն ալ հրաւիրեց գալ հաստատուիլ Մոլոովայի մայրաքաքը, ուր այն ատեն զրական կեանքը կ'եռար: Սիրով ընդունեցան իմինէսքուն, իսկ քիչ յետոյ երբ կը թական նախարար եղաւ Թիթու Մայօրէսքուն, նախ կը թական քննիչ նշանակեց Երիտասարդ բանաստեղծը և յետոյ հա-

մալսարանի գրադարանաղեա: Գրական Ծնկերութեան հետ չատ սիրալիք եղան իմինէսքուի կաղկը 1873—1876: Եռնիմէայի ամէն հաւաքոյթին իմինէսքու իր քերթուածները կը կարդար հացանդելով ունկնդիրները: Քաղցր եկաւ այս ընդապատը իրեն, ու հոն ունեցաւ չատ մը սրտակիցներ:

(Ու ահզն է յիշել որ «Եռնիմէա» Գրական ընկերութիւնը իր մէջ համբեց չատ մը ականաւոր Հայիր ալ: Ասոնցմէ յիշենք Վասիլէ Բօնթա փելիտափան, նախկին նախարար Փէթրէ Միսիքը, վճարեկ տահանի անդամ Գրիգոր Պըլլալիոն, իր նկարիչ եղացյալը Թէստոր, գորակար Զերքէզ, Խօն Պըլլալիոն, Արգար Պըլլալիոն, ի. Մելիք, և այլն):

Իմինէսքու, այսպէս առաջինը եղաւ որ ձանցաւ ուումէն ժողովուրդը բոլոր նահանգներուն մէջ և բոլոր պարմաններուն տակ: Բումէն հոգին թրծուեցաւ իմինէսքուի մէջ, լրիւ, ամբողջական:

Ան նախ չօշափից գեղջուկին սիրով, և հոնիէ խրից ինչ որ զաւ գեղեցիկ՝ հին օրերէն եկած: Ան ծծեց ժողովրդական երգերն ու հէքելիթները՝ տեսակ մը բնազդական կարօտով:

Յետոյ անոր մէջ ձև առաւ հին օրերուն ծարաւը: Ան սկսաւ անցեալը պաշտել՝ որովհեան իր խտալիոթ հոգին չէր կընար ամփոփուիլ այդ նիւթի դարուն մէջ ու զալոց օրերուն վրայ չատ հաւատք չունէր: Անցեալն էր որ կ'ոգեսրէր զինքը, որսիհեան հոն կը զանէր այնպիսի գեղեցկութիւններ զոր իր զարը չէր կընար տալ իրեն:

Եւ վերջապէս իմինէսքուի մէջ թափ առաւ հայրենասէրութիւնը: Ան ոչ միայն իր հայրենիքը սիրեց Ընրմ կաթողին զուրղուրանքով մը, այլ և զայն ամբողջացուց իր հոգիին մէջ: Երբ իր մահէն 30 տարի յետոյ անհատալի գէպէրը պէտք առեցէին միացեալ հայրենիքը, իմինէսքու վաղո՛ւց իր հոգիին մէջ քանդեր էր սահմանները, ու սակեդէր Միացեալ Հայրենիքը:

ՀԱՅՐԵՆԱՄԱԼԻՐԸ

Իմինէսքուի մէջ հայրենասէրը չափելու համար պէտք է աչքի առջև բերել չընկելու ուր ասպեցաւ: Ժթ. զարը, Բումանիոյ համար, եղեր էր վերածնութեան մը, աստիճանական

վելելքի կարք: Ֆրանսական մեծ յեղափոխութեան ալիքն էր որ կու գար ճնշուած ժողովուրդներու հողին մէջ փոթորկել ազատութեան ծարաւը: Խումբները ամենէն առաջ փորձեցին Ֆէնէրցիներուն լուծը թուժիւլ: Ֆէնէրցիները Պոլացի Յոյներ էին որոնք սուլթանէն կը զնէին Մոլտովայի և Վալաքիոյ իշխանական գահերը, ու անզամ մը բողմած հոն՝ կը կեղեքին երկիրը քանի մը տարի: Անոնց լուծէն ազատիլ առաջին յաղթանակն է ո զոր ձեռք ձեցին Խումբները 1822ին բժրուաւութեան մը գինով: Ֆրանսայի 1848ի յեղափոխութիւնը նոր ալիք մը բերաւ: Դարձեալ սորբի ելան Խումբները, այս անզամ յանուն քաղաքական իրաւունքներու, յանուն ազատազրութեան: Բուռն եղաւ պայքարը, բայց ոյիտի վիճէք եթէ օգնութեան հասանէին գէպքերը: Խրմի պատերազմը, արդարե, Խումբները մօտեցուց իրենց ազգային իտէալին: Աւ Փարիզի գեսպանախուրդուրդը, 1858ին, միացած հոչակեց Մոլտովայի և Վալաքիոյ իշխանագիտութիւնները, որոնք ամրով հինգ հարիւր տարի խրամատ մը բացեր էին միենանց ժողովուրդին ծոցը: Խումանիսն՝ նախ Քուզա իշխանին և յետոյ իշխան Կարոլի մականին տակ՝ կազմուեր էր արդէն, երբ իմինէ որու հանրային կեանքի ասպարէզը մտաւ: Խումբն ժողովուրդին երկու հատուածները ձևուուեր էին, սակայն գեռ հեռուն, օտա՞ր լուծի տակ կը մնային Արտէալն ու Պատրապիան, Պուրովինան ու Պանտիլը: Բայց շատ քիչերը միայն, այս օրերուն, կը հաւտային ամրով հական հայրենիքի մը: Աչ իսկ կոպեորէք դիրենք բոլոր Խումբները միակ հայրենիքի մը մէջ համախմբելու խուլը: Էմինէսքու այդ քիչերէն էր: Ան շրջեր էր շապատագրուած Խումբներուն մէջ, ու զզացեր թէ ինչպէս կը առապին անոնք օտար լուծի տակ: Ան եղեր էր և Վիեննա՝ որ այն օրերուն հնոցն էր ուումէն նոր զարթնող հայրենասիրութեան, և որ կ'կըրայրանային չորս ծագերէն եկող Խումբները: Էմինէսքու մէջ հայրենասէրը այզպէս զարբնուցաւ: Իր հայրենիքը սիրող բանաստեղծի մը զզացումը չէր սակայն այդ հայրենասիրութիւնը, այլ տեսնիլըն էր հաւտատացեալի մը, որ բազմաթիւ լուծերու տակ հեծող իր եղայրները միակ հայրենիքի մը ծոցը կը կանչէ:

Էմինէսքու իր այդ տեսիլքը պատթացած է ժողովրդական քերթուածի մը մէջ:

1833 յունիս նին Եաչի մէջ մեծ շուքով բացումը կ'ըլլար Շթէֆան չէլ Մարէի արձանին: Վեհապետը, պետական բոլոր իշխանութիւնները, խորհրդարանը, և ստուարաթիւ ժողովուրդ Եաչ հաւաքուեր էին երկրին ամէն կողմերէն, նոյն իսկ զբացի պետաւթեանց ուսմէն նահանգներէն: Եռնիմէան՝ տեսնելով որ Եաչ հաւաքուած է մեծ թիւ մը իր վաղեմի անդամներէն, որոնց կարգին և էմինէսքուն՝ մեծ հաւաքութիւն է որ կարգաց իր հոչակաւոր ժողովրդական երգը, Տօյնալ, որ սա տաղերով կը սկսի:

Տնիկարերէն մինչ Թիցուն
Հէք Խումբները կ'ադրան
Թէ հանդուրժել չեն կրնար
Բիրու լուծերուն ոյս օտար...

Այս քերթուածը, աւա՞զ, իր կարապի երշը եղաւ:

Ա Բ Բ Ա Ղ Բ

Սիրա՞ծ է էմինէսքուն: Բայց իրը այն ոէրը չէ որ կը գերէ հոգին, ու քերթողը կը բացագանէ անչինիլի կրակով մը: Աւելի ճիշտը՝ վայրկեաններ են եղած իր սէրերը, ինչպէս և իր սիրոյ երգերը: Այնպէս որ կարելի չէ իր քերթուական երկին մէջ զանել սիրոյ այն զօրաւոր թափը, որ շատ մը մեծ արուեստագէտներու հրաշակերաններ է տուն տուած:

Գժրախտ եղած է ան իր սիրոյն մէջ: Սիրեց Թրանսիլվանիացի աղջնակ մը, կապոյտ աչքերով և խարսիաց մաղերով զեղանի վերսոնիքան՝ զոր, հակառակ իր կամքին, պսակեր էին ծերուկ ուսուցչի մը հետ, որ շուտ մը այլի թողուց իր կինը: Էմինէսքու պահ մը մտածեց իր սիրածը կին առնել՝ բայց իր բարեկամները գտան որ մեղանչել է տափիւ իր բանաստեղծի արժանապատուեթեան գէմ, ու պղծէլ իր ներշնչումը: Տեղի սոււր էմինէսքու, բայց նուազ գժրախտ չեղաւ ան յետոյ:

Անկէ յետոյ ալ կինը ճանչցաւ, բայց ոչ կինը: Ճանչցաւ ինչ որ կին մը կրնայ առև, բայց ոչ այն զօրաւոր զտանչը ու առնել է տափիւ իր բանաստեղծի արժանապատուեթեան գէմ, ու պղծէլ իր ներշնչումը: Տեղի սոււր էմինէսքու, բայց նուազ գժրախտ չեղաւ ան յետոյ:

Սիրոյ մասին են իր բանաստեղծութեանց մեծ մասը: Ասոնց մէջ կը տեսնեւի խոր զզացումը մը՝ հրաշակի ձեռվ մը արարայալաւած,

իր քերթուածներուն մէջ ան կ'երդէ հանդիպուածներու ասթած հրձուանքը, յազբական սիրոյ մը բնծայած վերացումները, բաժանման բոլոր կոկիծները, և վիշտը զոր պատասխան շտած սէրը կու առյ: Այս բոլորը ան երգած է քաղցր, մելուգաղջուա, ներդաշնակ ձեռլ: Իր սիրային պատկերները այնքան փրասթիք են, այնքան զեղարուեստական, և ստկայն այնքան անկեզծ: Զգացած է քերթողը, և իր զգացուածները ան կը թափէ թուղթին վրայ՝ առանց ազգեցութիւն մը ձգելու ճիզի, առանց անոնց հաղուեցնելու զգացուածներ որոնք իրը չեն: Անկէ՛ է այն մէծ տալուորութիւնը զոր կմինչսրու կը զործէ իր ընթերցողներուն վրայ, և միւս կողմէ արտամաբանական զարգացման այն պակասը որ կ'երեխ իր բանաստեղծութեանց մէջ, բնշպէս զիտել կուտայ Տօղրուծանու Կէրէա: Բանաստեղծը տիսուր է երեմն, թերահաւատ, կ'ողբայ կանացի անհաւատարմաթիւնը, մէրթ կը բոցավառի, ու կը հաւատայ թէ չը բեշտակ մըն է կինը. երեմն կ'անիծէ զայն, ու մէրթ կը ծնրագրէ անոր. երեմն երեմն զայն կը կանչէ անտառը՝ որպէսովի սիրէ զանիկա ապաստեթեամբ, երեմն կը խորհի շիրբմին մասին՝ ուր պիտի կարենայ քնահալ յաւէրժ, զայն զրկած իր բազուեկներուն մէջ: Այսաւար մարդոց զգացուածներուն այս անտրամաբանական արտայայտութիւնը, անհանգամանութիւնը որ կայ իրական կեանքի մէջ, քերթողին խսկ սրտին մէջ, զանոնք կը դանինք իր քերթուածներուն մէջ ալ: Ու այս երեոյթը անկէ է՝ որ ան արտայայտած է խորունկ, անկեղծ և իրական զգացուածներ:

իմինէսքու, բնշպէս կը մատնեն իր քերթուածներն ալ, փափոխական եղած է սիրոյ մէջ: Աւելի ասրափանքի բոպէներ են իրենները, աւելի կամ նուազ կարձատե:

Թիթու Մայօրէսքու, իմինէսքուի մտերիթ մը, քիչ մը կը բանայ քողը՝ բանաստեղծին տարփանքի արդ պահները բացատրելու համար:

« Այնքան անսարքեր արտաքին կեանքի անցաւզարձներուն համար, իր տարփական կա-

պերն անպամ անսավոր բնոյթ մը ունէին: Կարելի չէ ըսել թէ կմինէսքու դժբախտ կամ բախտաւոր եղած սիրոյ մէջ՝ այս բաներուն սովորսկան իմաստովը: Ու մէկ կանացի անհասականութիւն չէր կրնար զերել զինքը: Ինչպէս է օփարտի Ասփաղիայի մէջ, կմինէսքու ալ իր սիրած կոնջը մէջ անփառիական անդօրինակութիւնը միայն անփառիականանի սալի սափառիպի մը: Պատահամամբ կը սիրէր ան կամ կը թողուր այդ ընդօրինակութիւնը, և անանձնական մելամաղձութեամբ մը ան ապաստան մը կը տենչար ուրիշ աշխարհի մը մէջ՝ որ աւելի յարմարէր իրեն, — մտածման ու բանաստեղծութեան աշխարհը »:

Աւելի որոշ են Քարաճիալէի « մտածութիւնները »՝ իմինէսքուի տարփական կեանքին շուրջ:

« Ծառեր հաւատցած են որ կմինէսքուի դժբախտութիւնը իր մոլութիւններէն կու զար: Արդարի անկարգ էր կմինէսքու, բայց երբեք մոլի: Այս աշխարհքին մէջ ականաւոր մոլոգիկը կը կարծեն թէ կեանքի նիւթական համայնքները իրենց սեփականութիւնն են միայն, և բացարիկ մարդիկը արտօնուած չեն թերութիւն ունենալու: Իմինէսքու ծայրայեզօրէն անհաւատար խառնուածք մը ունէր, և երբ կերք մը տիրէր իրեն՝ ահուիլի տանջոնք մըն էր: Յաճախ մտերմասացութիւն ունեցած է հետո: Կառարելապէս զիրծ հաստրակ ձեւերէ՝ յաջողութիւնը շատ յաձափի խելքը զլիչն կը տանէր: Այն ատեն կը զրգուուէր սաստիկ, կը ձգտուուէր իր զգայնութիւնը, նախանձի տագնապ մը կ'ունենար, ինչ որ յատակ կերպով ցոյց կու տար թէ ինչ վախճան մը կը սպասէր այս գերազոյն մարդուն: Երբ այս ցնցումէն կը յոզնէր, կը փակուէր ան իր սենեակին մէջ, խոր կը քնանար, և քանի մը օրէն դարձեալ կ'երեւոր ան խաղաղ, բնշպէս իր Արշալոյուը՝ անմահ և ցուրտ »:

Պուքիշ

Յ. Ճ. Ա. Ա. Բ. Բ. Ա. Ա.

(Ալեքը լազորդ բիոնի)